

կապոցով կապված են, բայց նորա հայեցաւածքը թափանցում
է ապագայն. Երբեմն նա բողքածառ ծաղիկներ է բռնում իւր
ձեռի մէջ, երբեմն մի բաժակ կախարդական ըմպելիքօվ լի:
Ոչ մի բան նման չէ նորու ձայնի քաղցրութեան, նորա ժապիափ
գեզեցիութեան, որքան մարդ մօտենաւ մէ գերեզմանին, այն
քան նա մաքուք եւ փայլուն է երեսում մխիթարյան մահկա-
նացուների աջքում. Հաւաար եւ ոզոքմածութիւնը նորան
քոյր, են կոչում: Նորա անսւնը «Յոյս էլիս» և այլաշ զային
ան ու զմազ. Հնուա լինու ցի մաթիւնոցաց միկանց և իրանց

Հ միջնա տափա զեմոյ և ստոքը բար
ա թօնաձի զեմոյ շոր և մ մեծացա մզմա ու ոյն մ ի լի բար
ս էրաւա մա լավզա մ թամի զ պահաւար մ կայ շ ո յ ն

Պիտի հաւատան մեզ արդեօք, երբ ըսենք թէ բոլոր մեր այս
պղեսոից եւ թշուառութեան պատճառը ըուն ինկ մենք ենք:
Այդ թշուառութիւնն հարկաւ իր արտաքին եւ անուղղակի
պատճառներն ունին որոց դէմ չարունակ կոժգոհանք ու
կորոնջանք բայց ինչո՞ւ չենք տեսներ ու չենք զգար թէ դորա
ամենէն պլիսպարոք եւ ողջակիր պատճառը մենք ենք:
Աս Ենչը ըրած ենք, ողիաթի հարցընեն թերեւա, որ մենք եղած լինինք մեր թշուառութեան ըուն պատճառը:

Հստ մեղ ջայուն ճակատագիրին դեմ հայ հոյսւթիւն է ըստ
թէ թշգւառութիւնը Հայուն ճակատագիրն եղած է:
Հայուն քուն ճակատագիրը ոչ թէ թշուառութիւնը, այլ մե-
ժութիւն է եւ երջանկութիւնը բայց եթէ պարերէ ի վեր եւ

ուսկածելին ցայտօքը թշուառ ենք ովատժաւը մենք ենք: Առարտով
անչու թշուառ չէ Առևսատուանի Հայր ինչու թշուառ չէ
Հնդկապտանի Հայր, ինչու թշուառ չէ Պարսկաստանի Հայր,
Պումանիոյ Հայր, Հունգարիոյ եւ Թրանսիլվանիոյ Հայր: Անգլ
վիոյ Հայր: Ամերիկայի Հայր, վերջապէս աշխարհիս ամեն կողմէ
գտնուող Հայր: Եւ մինակ Թուրքիոյ մէջ գտնուող Հայր թշուառ
է, պիթէ նոքանուաղ Հայ են քան զմեզ, եւ եթէ թշուառուն
թիւնը Հայուն ճակատագիրն եղած լինէր, այդ միւս Հայերն
ինչպէս կրնային բացառութիւն մը կազմել ատկէ, քանի որ ճա-
կատագիրը ըսուած բանը անխուսափելի է:

Բայց եթէ միւս Հայերն երջանիկ են եւ գոհ իրենց վիճակէն,
ինչ է ուրեմն պատճառը որ մինակ Թուրքիոյ Հայն այսպէս
յարատեւ թշուառութեան մատնուած պիտի լինի:

Ասի ճակատագրի գործ չէ, զի եթէ այնպէս եղած լինէր,
պէտք էր ընդհանուր ըլլալ իսկ եթէ չէ ընդհանուր այլ մաս-
նական, ապա ուրեմն պատահական քան մ' է մեզ համար այդ
թշրւառութիւնը: յորմէ ազատելու համար մեր ըրած ջանքերն
ու ճիգերն ալ կապացուցանեն ու կհասատեն թէ Թուրքիոյ
Հայուն կրած տառապանքն ու աղետքը պատահական են եւոչ
երթք իր ճակատագրը: զի ճակատագրին դէմ մաքառիլ
միմարութիւն է:

Բնութեան անգիմագրելի մէկ օրէնքն է թէ տիկարը ուրի որ
այ գտնուի միշտ կճնշուի ու կհալածուի: Ասի ոչ միայն մարդ-
կային ընկերութեան մէջ, այլ եւ կենդանեաց, կենդանական
բուոց եւ մինչեւ իսկ անգործարանաւոր էակաց տեսակին մէջ
անգամ կտեսնուի: Պնդել եւ ջանալ թէ տկարը չհալածուի,
ընութեան օրէնքը յեղաշրջելու ճգնիւ եւ անկարելութեան
դէմ մաքառիլ է:

Այս է անհրաժեշտ եւ միակ պայմանը, եւ ով որ կազե ևն
կիափաքի իրօք գորաւ որ ըլլալ առիթ չպակսիր իրենք ուալ
Այս է միակ բացատրութիւնը այն անհասկանակ կարծուած
երեւոյթին, թէ ինչու օտար երկիրներ գտնուող Հայը երջա-
նիկ է եւ Թուրքիոյ Հայը մինակ թշուառ, — վասն զի օտար

երկրի մէջ գտնուող Հայը զօրաւոր է եւ ինքինքը զօրաւոր ըրած, մինչդեռ Թուրքիոյ Հայը տկար է եւ անզօր, եւ իր այդ տկարութեան եւ անզօրութեան վիճակէն բնաւ գուրս ելնել չուզելէն զատ, կարծես թէ մասնաւոր տենչ եւ վափաք մ' ունի իր այդ տկար վիճակին մէջ մնալու եւ յարատեւելու ։ Երբ Հայկական դատի ձեւնարկին համար վերջերա եւ րոպացի մէջ պաշտօնական թէ անսղաշտօն լոել մը հրայտարակութիւններ եղան, ատոնց մէջ լոււեցաւ որ կըսէին թէ Հայը կանացի աղդ մ' է ։ Տարակայու նայ մասն Տարակոյս չկայ թէ ամենքնիս ալ նեղացանք այս ձախող եւ անախորժ ակնարկութեանը դէմ, զոր հերքելու համար փութացինք Ծուսատառնի եւ այլ տեղեաց հայ զինուորներն ու զօրապետներն յառաջ քշել ու անոնց քաջութիւններով պարծիլ, մինչդեռ Թուրքիոյ Հայէն մէկ հատ զինուոր զունէինք ցոյց տալու, այդ անախորժ ակնարկութիւնն-իրօք հերքած ըլլալու համար, եւ ինչո՞ւ տեսնել եւ զգալ չէինք ուզեր թէ այդ կանացի ըլլալու ակնարկութիւնը ոչ թէ աշխարհիս երեսը գրտնուող բոլոր Հայոց կպտտկանէր, այլ միայն Թուրքիա բնուկող Հայոց աղդին, զիստ էր մինակ որ եւրոպա դիմած էր Հայտառանի ինքնօրինութիւնը խնդրելու ։ Առաջ Պողոսնք ամեն նկատում իրաց, եւ արդարութեամբ եւ անաչառութեամբ մտածենք, կամ ինչպէս կըսէ Արեւելեան առածը ծուռ նստինք, շիտակ խօսինք աղդ մը, եւ տեսնէինք թէ աշխարհիս մէկ ծայրէն ուրիշ ժողովուրդ մը իր ձեռքերը մեղ կերկնցնէ եւ ինքնավարութիւն կամ ինքնօրինի կառավարութիւն կինզրէ, այդ ժողովուրդը որ մէկ հատ զինուոր չկընար ցոյց տալ իր մէջէն, եւ զինուորութեան ինդիր մ' ելած ատեն խումբ խումբ բողոքելու կղիմէ եւ խոյս տալ կաճապարէ զինուորութենէ, վերջապէս եթէ տեսնէինք ժողովուրդ մը, որ իր մէջ մէկ հատ զինուոր չունի եւ ալ չուզէր ունենալ եւ կենէ ինքնօրինութիւնն կպահանջէ, չպիտի ըսէինք թէ այդ աղդը կամ ժողովուրդը կանացի աղդ մ' է, որ փոխանակ ինքնավարութեան աւելի պաշտպանութեան եւ խնամակալութեան մը կարօտ է։

Վարդիոյ Հայը Առևսանտանի կամ Հռնգարիոյ հայ զօրաց ու զօրավարաց քաջութեամբը պարծենալու երբէք իրաւունք չունի, այլ այդ իրաւունքը այն ատեն մինակ կունենալու եթէ ինքն ալ իր մէջէն այդպիսի զօրական ու զօրապեսներ հանէր Խնքնօրինութիւն խնգրողը ոչ ռուսիացի Հայն էր, ոչ հնդկապահնցի Հայը եւ ոչ Հռնգարիոյ Հայը, այլ Տաճկաստանի Հայն էր, որ ոչ զօրապետ մը ունէր եւ ոչ զինւոր մը, եւ որ ամենէն ցաւալին է եկեղեցականներ առաջը ձգած հայ զինւորագրութեան դէմ բողոքելու կելնէր, փոխանակ այդ առիթէն օդուտ քաղելով ցոյց տալու թէ Յուրքիոյ Հայն ալ զինւորութենէ չխարշիր եւ դիտէ մահուանէ չվախնալ:

Կացի կրնայ գտնուի ժագավուրդ մը երկրիս վրայ, կհարցն ենք որ զինւոր չաւնենայ զինւորութեան մէջ կըթութիւն եւ վարժութիւն ըրած քրիստոնութեան մէջ կըթութիւն եւ պարժութենէ խօյս տալու եւ խորշելու տրամադրութիւն մ' ակցայց տուած ըլլայ, եւ ելնէ ինքզինքը կառավարելու ազատ եւ խնքնօրինի վարչութիւն մը ձեռք ձգելու հետամուտ լինի:

Խնքնօրինութիւնը մահուանէ չվախցող եւ գլուցազն ժողով կվայելէ, գիւցազնութիւն ու գիւցագունք ալ միայն զինւորականութեան մէջ կյառնեն եւ ոչ այլուր, ով որ մեռնէլէ չվախնակ, նմա մահուան վտանգը շատ քիչ կպատահի, իսկ ոք ոք մեռնէլէ կերկնչի, նաև միշտ մահուան վտանգներու ենք թակայ կըլլայ: Ասի փորձուած ճշմարաւթիւն մ' է, եւ արեւերեան առած մը իսկ կհասաւատէ զայդ թէ մարդ ինչ բանէ որ կվայմայ, նա միշտ իրեն կպատահի:

Պարապ է առարկել թէ երբ Յուրքիայ Հայը վերջերս զինւորութենէ խօյս տալ ու զեց, սա կամ նա պատճառաւ էր: Պատճառակ է այդ, զի կայ այժմ միզ սկաժճառներն որ Յաւանութիւ կարմայի եւ նումնուի, յիերջապէս Յուրգարիոյ Հայերն ալ ելեր են այժմ զինւորաւթենէ ազատ մնալնին կպահանջեն եւ կամ երկրէն գաղթել կարառնան: Ասի կապացուցանէ թէ Յուրքիւ Հայը ինչ պարագայի մէջ ալ որ լինի, դիտէ եւ վարդեսէ մէջ մէկ պատճառուանքներ հանել ու բատեզծել: Միայն թէ զինւորութենէ խոյս տայ, եւ աղետք ենք գիտնալ թէ միերեղակ կութեան մէջէն դիւցասուններ եւ շահատակներ չկրնարելնել:

Թողոնք միջոցներն ի բաց, միայն ու կհարցնենք թէ Թուրքիոյ մէջ Հայժողովուրդը տկար է թէ գօրաւոր, եթէ զօրաւոր է, որոնք են իր գօրսւթեան միջոցներն եւ ուր իր գօրսւթեան արգիւնքը, ևսկ եթէ տկար է, ապա ուրեմն ինչ միջացաւ ալ որ մինի պէտք է ինքզինքը եւ իր տարրը գօրացնել, զի իւր կրած քուոր աղէտից եւ թշուառութեան պատճառը միմիայն իւր այդ տկարութիւնն է, յորմէ չէ ուզեր մերկանալ, չէ ուզեր ի բաց թողուլ եւ երբ դօրաւոր ըլլալու առիթ ալ ներկայացեր է թերեւս իր թշնամեաց խորհրդոցն անսալով ու խարսւելով, այդ առթէն օգուտ չքաղելէն զատ մերժեր է նաեւս այդ առիթը, այսու ցոյց տալով թէ Հայը Թուրքիոյ մէջ միջա տկար, անզօր եւ վակիստ կուղէ ապրիլ, եւ իրաւունք ու աեղի թերեւս համարձակութիւն ալ տալով իրմէն զօրաւորներուն, որ առանց բանի տեղ դնելու եւ կարեւորութիւն տալու տկար Հայուն զանի միշտ ճնշեն ու հայածեն:

Պարագ է ոմանց առարկելը թէ մեր ազգը հոս անոր համար թշուառ է, ինչու որ օտար տէրութիւն մը պաշտպան չունի իրեն, ու ունի վեհաժնականի առաջար վճռաբ առաջ

Այլք ինչ կուզեն թաղ ըստեն, եւ ինչպէս կուզեն այնպէս թօղ
հաւատան, մեր համազումն այն է թէ օտար տէրութիւն մը ք
մտածեր եւ չհոգաբ ուրիշ հպատակ ազգ մը բայց եթէ իր շա-
քուն եւ զանի իրեն գործիք ընելու համար, օտար պաշտպանը ի-
րեն գործին եկած բարիքը կընէ եւ ոչ թէ այդ ժողովրդեան ի-
րանպէս պէտք եղած բարիքը. Աերջապէս օտար տէրութեանց
մէջ անկեղծ մարդասիրութեան զգացում ունեցող տէրութիւնն
մը քտնուելուն նշաններն շատ սակաւ տեսած ենք որ հաւա-
տանք եւ այդպիսի պաշտպանութիւն մը օգտակար դատենք:

Տկար ազգի մը համար օտարին վրայ յոյս գնելը ըստ մեզ ա-
կերի վնասաքեր է քան թէ օդակալար վայ վայրաց իւլ. 3.
Ինչո՞ւ զմեց զօրաւոր տարր եւ ժողովուոր մ' բնելու աշխա-

տինք, այլ շարունակ զմեղ տկար պահել ուզելով, օտարներուն կամ՝ Պատրիարքին թախանձենք, որ մեր աղետից դարման տանին. Ի՞նչ ընեն օտար տէրութիւնք, ի՞նչ ընէ Պատրիարքը, եթե մեր աղետից ու թշուառութեան բուն պատճառը մենք ենք, մեր կամքն ու անմտութիւնը:

Այս օրը մո՞ Թուրքիոյ մէջ մեղ զօրակ որ տարր ժողովուրդ մը
ընելու որոշումն հաստատ դնենք մտքերնիւ, և ըստ այս մ.
շարժինք այն տաեն միայն մեր հալածանքէ տպատելու եւ փրր-
կութեան արշալոյսը պիտի ծագիւ ևսկ եթէ շարունակ գեռ այս
անդոր ուկար եւ կանացի բնիշացքն մէջ պինու կենանիս յա-
քատեննք աղէտքէ ու հալածանքէ աղառելիք չունինք, եւ ոչ
ոք մեղադրենք, զիմեր թշուառութեան պատճառը մենք ենք
միայն զերարդում յու նվազ առաջ պատկանական առաջ ու առաջ
բարձապահ ա խառնա մասք զու պահան ոչ ոչ ու առաջ
սերքին գործերի Պատմարը հաղորդեց Վեհափառ Կա-
թողիկոսին իւր գրութեամբ 1878 թ. Հոկտեմբերի 16 ից, №
194, որ Թափառոր Կայսրը բարեհաճած է, միջնորդութեամբ
Վեհափառ Հայրապետին ներւում շնորհել դոդարած քահա-
նայ Գաբրիէլ Պատկանեանին Սինօդը, Վեհափառ Կաթողի-
կոսի բարեհաճ կամքի համաձայն, Հրամանագրեց, 1878
դեկտ. 18, № 3065, Պետերբուրգի Հոգեւոր կառավարու-
թեան նախանդամ բարեշնորհ Եվլիկմ Վարդապետին թուլա-
տրել Գաբրիէլ քահանայ Պատկանեանին վարել քահանա-
ցական պաշտօնը Պետերբուրգի եկեղեցում ըստ յու գում
Դ յն մայիս ազգայ զատո չն չ մին մետրունը զան անուան
սերքին Գործերի Խախարտութեան կառավարիչը Հաղոր-
դեց Վեհափառ Հայրապետին, իւր գրութեամբ 1879 թ. յուն-
վարի 31 ից, № 26, որ Նորին Վեհափառութեան միջնորդու-
թեան համաձայն Նոր Նախիջևանի եւ Բեսոտրաբիայի վիճա-
կային կօնութորիացն թէ ոդոսիայի Քիշնեւ տեղափոխելու հա-
մար Նորին Այսերական Մեծութիւնը բարեհաճած է Հրա-
մայել առաջարկութելու յն մայիս անուանուաշար կայքը և զամա-
ա յն առ առ զամաք սլու լույս մեղաս զանը յն վրբա զաթ
է յուկ քաղաքի աւագ քահանայ Մարդարէ Առքիարեանը
հաղորդեց խմբագրութեանն, որ անցեալուարի Հոկտեմբեր ամ-

սին վախճանած է նոյն քաղաքում հայագն տիկին Թագուհի Նազարեան։ Հանգուցեալի ծնողաւէր զաւակներ զօրական գլխաւորն (փոյսկօփօյ ստարշինա) Եղիա եւ գնդապետ Յովհաննէս Նազարեաններն ի յիշառակ իւրեանց մօրն ընծայած են Ելակի Էկեղեցուն մի զանգակ յիսուն փութանոց եւ մի եկեղեցական զգեստ 300 բուքի արժուզութեամբ։ Հայր Սուքիասեանը վասիրու շնորհակալութիւններ կյայտնէ մեծ։ Պ. Նազարեաններին իւրեանց բարեպաշտ ընծայաբերութեան համար։

Սա մեր արդիւնաւոր հայագետ պրօֆէսորի քսանեւերորդ աշխատութիւն է, որի համար պ. Պատկանեանը կվայելէ ամեն հայտառէր պահանձի անկեղծ շնորհակալութիւն եւ յարգանք։ Պ. Պատկանեանը զարդարած է իւր հրատարակութիւնը նորի բելով ազգային գրականութեան նախանձախնդիր եւ մեծ հայանաւոր Վեհափառական Հայրապետի Անունին։ Այս հրատարակութեան մի շիառական զմբուխ պահպան առինամը մատուցած է մեծ պրօֆեսորը Վեհափառական Հայրապետին Անունին։ Վեհափառական իւր շնորհակալութիւնը յայտնեց պատկանեանին առանձին Հայրապետական օրհնութեան կոնդակով։ Այս քայլեալ մայրու

ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ.

Մանչէստէրից մեր բարեկամը կդրէ։ Աինոր ժամացոյց դըրվեցաւ տեղիս քաղաքային վարչութեան շինութեան վերայ, որի զանգը Սիօնի ամենամեծ զանգակին կհամապատասխանէ։ Իւր հետն ունեցած 12 միջակ զանգակներով ժամը զարկելէն յետոյ 5 րոպէ նօտայով կնուագէ, — գործ որ պատիւ կը երէ Մանչէստէրի բոլոր ժողովրդին։